

ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՏՔԸ

ԵԿԵՂԵՑԻ ՀԱԿՈԶԴԻՑՈՒԹԻՒՆԸ ԱՄԲՈՎՁԱ
ՎԱՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆՑ

2. ԵԿԵՂԵՑԻ ՀԱԿՈԶԴԻՑՈՒԹԻՒՆԸ ՊՈԽՄԻՆ ՄԷՋ

Բրօֆ. Թիթլինօփ, «Լենդանի Եկեղեցի» շարժման առաջնակարգ տեսարաններէն մին, իր «Նոր Եկեղեցի» անուն զրքին մէջ, «Կենդանի Եկեղեցի» շարժման նախահայրերը կ'ուզէ տեսմել Ռուս զրական մեծ գէմքերով՝ Սլավոթիլի, Դոստոյևսկիի և Թոլսթոյի մօտ, նաև Ռուս Սինոդի աղատական անդամներու մէջ՝ որոնք Բեթրուկրատի մէջ հիմնեցին «Կրօնական Փիլիսոփայական Ընկերութիւնը»։ Բայց սիրամարգի փետուրները, ընդհանրապէս աղութի հասակին չեն յարմարիր. ի՞նչ հասարակաց գետին կրնայ գոյութիւն ունենալ Սլավոթէլի ազգային ոգիի Ընկերակցութեան և Կենդանի Եկեղեցիի քահանայական սակաւագետութեան միջն. Դոստոյևսկի յամառ խարանողը եղած է իր վէպերուն մէջ նմանօրինակ կրօնական ախտավարակ հոգերանութեամբ մեծցած ու սնած հաւատաքննիչներու. իսկ Թոլսթոյ իր Ընկերային-իմաստասիրական, պիտական, կրօնական հասկացողութեամբ հասարակաց ոչինչ ունի Կենդանի Եկեղեցիի շարժման ոգիին ու գաղափարաբանութեան հետ. միւս կողմէ «Կրօնական Փիլիսոփայական Ընկերութեան» մեծագոյն գէմքերը, Մետրապոլիտ Աերգիոս, Պերտիսէվ, Պուլկագով, Քարթաչէֆ, ոչ միայն չեն պատկանիր «Կենդանի Եկեղեցի» ականներու խմբակին, այլ անոր հակառակորդներուն առաջին շարքին վրայ կը կենան։

Արդ, ո՞ւր է այս շարժման աղքիրը, եթէ ան չունի գաղափարական, աստուածաբանական հիմք մը, գետին մը. գասակարգային գործական շահը Եկեղեցականներու մէկ կողմէ, Պոլշեիզմի կրօնական

դէպի աւելի աղատ գործունէութեան ներողամիտ քաղաքականութեան փոփոխութիւնը, միւս կողմէ, ստեղծեցին կենդանի Եկեղեցին։

Կրօնական այս նոր շարժման գաղափարաբանութիւնը, ինչպէս նմանօրինակ կրօնական դէպքերու նախատեսութեամբ ըսած է Կարլ Մարքս, զաղափարական մակալառուցում (super-structure) մըն է, որը վայրկեանի գործական շահու թելազրութեամբ կը փոխուի։

Կենդանի Եկեղեցին բահանաներու յեղափոխութիւն մըն էր ամէն բանէ առաջ. գործածելով Ս. Դրական կանոնական բացատրութիւնը՝ Երիցական հերձուած մը, որ կը յաւակնէր իր վարչութեան ու Եկեղեցարութեան տակ առնել Ռուս Օրթոստքու Եկեղեցիի վերին Եշխանութիւնը, բանի, յեղափոխական միջոցներով ու մեթուներով, խլելով զայն կուսակրօն Եկեղեցականութեան ձեռքէն։ Այդ շարժման զեկավարները եղան Բեթրուկրատի հալար քահանաները։ Բեթրուկրատեան ամուսնացեալ կղերականութիւնը, շատ հինէն, մասնայտուկ, առանձնաշնորհեալ զիրք ունէր Ռուս Եկեղեցականութեան շարքերուն եւ Ռուս Օրթոստքու Եկեղեցիի մէջ. այդ Եկեղեցականութիւնը կը կազմուէր Ռուս աստուածաբանական ակադեմիաներու էն օժտեալ եւ կարող աշակերտներով, որոնք իրենց բարձր կրթութեամբ, գիտութեամբ, կենցաղավարութեամբ, ազգեցութեան լայն ըրջանակներ ունէին արքունիքի մէջ, մինչ այժմ, քաղաքական դէպքերու այլ կերպ գասաւորումով, առնոնք այդ յարաբերութիւնը կը մշակէին Աշխատանքի շարժման առաջնորդներուն հետ։ Առաջի կարգ անցած էր Ռուսիոյ մէջ Եկեղեցականներու մօտ սա ասացուածքը. օմի՛ վախնար պալատական կեանքէ և աղնուականներէ, այլ զգուշացիր Բեթրուկրատեան Եկեղեցականութենէ, որը Ռուս կղերականութեան պահակ-զօրագունդն է։ և այդ Բեթրուկրատեան Եկեղեցականութիւնը լեզափոխութեան մէջ էր։ Ուրիշ խօսքով, ձերմակ Եկեղեցականութիւնը՝ գործածելով անոնց մըտացնութեան մէջ նուիրականացած բանաձեռք՝ ամուսնացեալ քահանայութիւնը՝ պայքարի մէջ էր Սեւ Եկեղեցականութեան՝ անսնց գործածած եղոր՝ վահական

նութեան հետ^(*)։ Թուս ամուսնացեալ քաշանայութիւնը — ձերմակ Եկեղեցականութիւնը — փառասիրական տխուր շարժառիթներէ առաջնորդուած բոնկեցուց արդյուղագոյսութիւնը, վանական, կուսակրօն Եկեղեցականութեան զէմ որը «միայն իր կուսակրօն ըլլալու հանգամանքով» կը տիրանայ Եկեղեցոյ բարձրագոյն վարչութեան, նուիրապեսութեան վերին աստիճաններու։ Արգարե, Արևելիան բոլոր Եկեղեցիներուն համար, Եկեղեցոյ նուիրապետական աստիճանները փակ են ամուսնացեալ քահանաներու առջե։ Նոյն ըմբռանումը ունի նաև Կաթոլիկ Եկեղեցին, կուսակրօն Եկեղեցականութիւնն է տէրն ու անիրականը Եկեղեցին։ Կարց մըն է ասիկարաւական ինճուռ ու կենսական՝ Եկեղեցին։ Համար, ինչո՞ւ համար, կը մտածէին ոմանք, ամուսնացեալ քահանայութիւնը զոյց պիտի զանէր իր առջե Եկեղեցոյ ծառայութեան վերին ասպարէզները։ ամուսնութիւնը արգելք է այդ բարձրացման համար։ Բեթրուկը բարատեան ամուսնացեալ քահանայութիւնը ուղեց վերցնել այդ արգելքը և հարթել եպիսկոպոսութեան տանող ճամբան, մէջուղէն վերցնելով «Սեւ Եկեղեցականութիւնը»^(**)։

Բեթրուկիատեան քահանայութիւնը շատ կանուխէն կը սնուցանէր այդ ձգտումը, և

(*) Որքան յատկանշական՝ նոյնքան բարացուցական է «Կենդանի Եկեղեցի» շարժման հեռաւոր մէկ արձագանքը Հայաստանի մէջ՝ Ազատ Եկեղեցիի բերնով, որ աշակերտի իր ժութեանութեան ու ժրաշանութեան մէջ կը կրկնէր իր վարժապետէն սորվածները»։ Ազատ Եկեղեցին նպատակ է զրել տապալել կուսակրօն հոգի որականութիւնը (1925 Մայիս թիւ 17-19, էջ 286), «մի անգամ ընդ միշտ անցած է կուսակրօն Եկեղեցականութեան ժամանակը» (նոյն տեղ)։ «կուսակրօն Եկեղեցականութիւնը անախընդիմ՝ ժամանակավոր մէջ առաջարկութիւնը» (1928 թիւ 1-2, էջ 5)։ Կասկածէ վեր է անշուշտ, Կենդանի Եկեղեցիի և Ազատ Եկեղեցիի հոգեւոր եղբայրութեան կապը և հետապնդած նպատակը, մին Ռուսիոյ սահմաններէն ներս, միւսը Հայաստանի մէջ, այժմ տեղը չէ հոս զատաստանը ընելու ինքնին արգէն ժամանակալիք այդ շարժման որ պատմութեան կը պատկանի այլւեւ, պիտի անդրադառնանք այդ շարժման, իր տանին, երբ Հայ Եկեղեցւոյ և Պետութեան յարաբութեան խնդրին հասնինք։

(**) Կը յիշեն թերեւս ընթերցողներ թէ, մեր մէջ ևս, Հայաստանէն գուրես, գաղութներու մէջ, ձեռնարկներ եղան համանաերու եպիսկոպոսան, պիտի անդրադառնանք նաև այդ հարցին, իր կարգին։

կ'ուշխատէր օրինական միջացներով անոր հասնիլ, Եկեղեցին քրիստոնէական նախատեական ըմբռանումով վերակառուցանելու մտածութեամբ, բայց անոնց ակնկալութիւնները ձախողեցան, մինչեւ 1923, երբ գետինը պատրաստ նկատուեցաւ յեղափախութեան, իրականացնելու համար գարերէ ի վեր երազուած տեսակէտներն ու ձգտումները։ Սովիէդ իշխանութիւնը քաջալիքից, չոյից կենդանի Եկեղեցիի առաջնորդուն փառասիրութիւնը. վասնզի անմէծապէս կը հետաքրքրուէր կրօնական հարցով ու տարիներու փորձառութիւնը, ու կրօնական հարածանքի քաղաքականութիւնը եկեր էին հաստատելու թէ Պոլեւլիզմը վերաքննութեան և վերտուգման պէտք էր ենթարկէր իր կրօնական քաղաքականութիւնը. Պետական հալածանքը չէր տկարացուցած Եկեղեցին։ «արիւն մարտիրոսաց սերմն Եկեղեցւոյ»ն ամէն ժամանակներու համար ճիշտ կրնար ըլլալ։ Պետութիւնը փոխեց իր քաղաքականութիւնը ո՞չ հալածել, ո՞չ պաշտպանել։ Բեթրուկը բարատեան քահանայութեան իր փառասիրական ճամբան կը ապահովելու իրականացման համար, կառավարութիւնը իր աջակցութիւնը խոստացաւ։

Քանի մը խօսք ևս կենդանի Եկեղեցիի վարչական կաղմակերպութեան մասին. ինչպէս ըսուեցաւ, քահանայական հերձուած մըն է ան, ենթակալ Սովիէդ իշխանութիւնը եպիսկոպոսներ և աշխարհականներ երկրորդական տեղ կը զրաւեն Եկեղեցւոյ վարչական կենդանի մէջ. Եկեղեցւոյ վարչութիւնը քանի մը քահանաներու ձեռքն է, որ բացառաբար իր մէջ կ'առնէ քանի մը եպիսկոպոսներ, քահանայական ձեռնազրութիւնները ապահովելու համար. կենդանի Եկեղեցին հակառակ է պատրիարքութեան, վասնզի ան կը խորհրդանշէ եւ կը զլխաւորէ եպիսկոպոսութիւնը. Կենդանի Եկեղեցին հակառակ է վանքերու եւ վանականութեան, ուր կը մեծնային Օրթոսոքութեան մեծազոյն պաշտպաններն ու զէմքերը։ Աշխարհականները ուեէ տեղ չունին անոր Գերագոյն Խորհուրդին — Սինոդին — մէջ. Կենդանի Եկեղեցին կը կասկածի աշխարհականներէ և կը վախճանոնց ազգեցութենէն Եկեղեցական գործերու միջամտութեան տեսակէտէն։ Կենդանի

Եկեղեցին կ'աշխատի «Սև Եկեղեցականներու» ձեռքէն առնել եպիսկոպոսութիւնը . անոր վարչութեան մէջ եպիսկոպոսութիւնը . պատույ ներկայացուցութիւն մըն է քան Եկեղեցւոյ վերին վարչութիւնը . այս նոր հեղինակութեան հիմական քեզը հետզհետէ հաստատուեցաւ , իշխանութիւնը եպիսկոպոսներէ անցաւ քահանաներու ձեռքը , բահանայալան եւ ոչ եպիսկոպոսական սկզբունքը որդեգրուեցաւ , ու այսուկզբունքի առաջնորդութեան տակ , Եկեղեցական կեանքի վերաբերեալ ամէն գործ անցաւ քահանաներու ձեռքը : Սյստէով կենդանի Եկեղեցին , քահանաներու դասակարգալին կազմակերպութիւն մընդաւ , զոր իզվեստիա հեղնաբար բահանայալան trust կը կոչէ :

Բրօֆ . Թիթլինօֆ , կենդանի Եկեղեցիի նպատակներու մասին խօսելով կը զրէ . «Կենդանի Եկեղեցիի նպատակն է ամեն բանէ առաջ , Եկեղեցական կեանքը ձերբագատել վանական աղղեցութիւնէ և Եկեղեցւոյ վարչութիւնը զնել ձերմակ Եկեղեցականութեան ձեռքը . Ձերմակ Եկեղեցականութեան գերազանութեամբ և անսահման հեղինակութեամբ . և կենդանի Եկեղեցիի կառավարութեան հանդէպ հաւատարմութեան պարագաներու ունիո , կը զրէր ուրիշ տեղ մը Բրօֆ . Թիթլինօֆ . այդ քաղաքականութիւնը սակայն ծանօթ էր կառավարութեան , որ կասկածելի կը գանէր իշխանութեան հանդէպ հաւատարմութիւնի Եկեղեցիի կեցուածքը , և Զինաստանի մէջ գործող յայտնի համայնավարի մը բերնով կը գրէր . «անոնք — կենդանի Եկեղեցիի պատկանողները — այժմ կ'երկրպագեն մեր առջե , հաւատարմութեան և հնագանդութեան իրենց ամենախոնարհ զգացումները կը յայտնեն մեզի , բայց երբ Պոլչեկիզմի համար քրիստուկան մոմէնտը գայ , անոնք առաջիններէն պիտի ըլլան իշխանութեան ու մեզի գէմ ելլողներէն . ուր էին անոնք հինգ տարիներէ ի վեր , երբ Պոլչեկիզմը իր կենաց ու մահու պայքարը կը մղէր իր թշնամիներուն հետ , ներքին ու արտաքին ճակատներու վրայ , մինչ այժմ մեզի հետ ըլլալ կը յաւակնին երբ տեսան թէ Պոլչեկիզմը յաղթանակած է :

«Կենդանի Եկեղեցին , կը գրէր Սովիեդ Բրոբականտի Գործակալութիւնը , կը յայտարարէ թէ ինք կը պայքարի մեզի հետ

կապիտալիզմի և մեր թշնամիին դէմ . կ'ըսէ թէ իր ջանքերը կը միացնէ մեր աշխատանքի ջանքերուն և Յեղափոխական կառավարութեան կողքին է ինք , բարեկամը գործառներու և գիւղացիներու զատին . զեղեցիկ և յուղիչ խօսքեր արդարեւ և այնքան գրաւիչ նախագաստութիւններ որ իրավէս նուազ փորձառու ու միամիտ զործաւորներ ու զիւղացիներ կրնան հաւատալ թէ . կոմինիստները քահանայական զիւղատ հազար են և կոմինիզմ կը քարոզն Եկեղեցւոյ բամերէն . բայց , ի՞նչպէս կ'ըլլայ որ Երկիւալի հակա յեղափոխականները , այսօ այսպիսի յեղափոխական յայտարարութիւններ կ'ընեն . կը թուի ուրիշ թէ , այս յեղափոխական դիմուկը անոնք երեսնին անցուցած են փրկելու համար իրենց անձնական մորթերը և ապահովելու իրենց նիւթական շահները» :

Սյստէս , քահանաներու դասակարգացին չահը եղաւ այն առանցքը , որու շուրջ գարձաւ կենդանի Եկեղեցիի կեանքն ու գործունէութիւնը . ամէն ինչ ներկիլ էր երբ ան կ'առաջնորդէր այդ առանցքին : Անոնցմէ ոմանք նահանջնեցին , ուրիշներ վերագարձան Եկեղեցւոյ զիրկը , բայց բուլոր այս փոփոխութիւններու մէջ , անոնք , այդ քահանաները , հաւատարիմ մացին ինքինքնուուն և իրենց քահանայական դասակարգային տիսուր փառասիրութեանց :

Բրօֆ . Թիթլինօֆ , կենդանի Եկեղեցիի շարժումը հաշուեյարդարի ենթարկելով կենդանի Եկեղեցիի պաշտօնաթերթին մէջ կը հարցնէր՝ «Քրիստոնեայ աշխարհին համար ի՞նչ ըրաւ ան — ձախողելէ յետոյ առևսական մայր հողի վրայ . — ամէն բան , բայց այդ ամէն բանը ոչինչ առաջ բերաւ , որովհետեւ ժողովուրդը չնետեւեցաւ իր առաջնորդներուն» : Մեթօստական James Cannon եպիսկոպոսը «Եկեղեցական կեանք Մոսկուայի մէջ» զրքով կը զրէր . Կենդանի Եկեղեցին ինքն իր մէջ պառակտելով , քայքայուեցաւ , հակառակ կառավարութեան զայն փրկելու ջանքերուն , վասնզի Ռուսերու մեծամասնութիւնը հաւատարիմ մաց Պատրիարքի Եկեղեցիին» . նոյնիսկ , կենդանի Եկեղեցիի փաստարան Փիզուիթ D'Herbiguy կը գրէր . «Մոսկուայի մէջ մասնաւորաբար , հաւատացեալներու մեծամասնութիւնը Պատրիարքի Եկեղեցին»

կը յաճախէ . կենդանի Եկեղեցիի քահանաները առանց ծուխի և հացի մասցած են» . Թիխոն Պատրիարք, երբ Information թերթի թղթակիցին հեգնաբար կ'ըսէր թէ «Նոր Եկեղեցիի առաջնորդները առանց բանակի զօրավարներ են», իրաւոնք ունէր : Անոնցմէ ոմանք իրենց յուսահատութեան մէջ կը հարցնէին յօդուածներով . «արդարէ, մեզի համար հօտեր պիտի չըլլա՞ն որ առաջնորդնք», և կ'առաջարկէին պատրիարքին վերադառնալ Մայրենի Եկեղեցիին զիրկը . Բրօֆ . Թիթլինօֆ կը գրէր բացայացորդէն իր բարեկամներու յուսախարութեանց վերջ տալու համար . աեկեղեցականութեան ջախջախիչ մեծամասնութիւնը, նոյնպէս նաեւ թեմէր ոչ միայն չեն ճանչնար նոր Եկեղեցիի վարչութիւնը այլ անոր հակառակ են . մեր դէմ գրգոռութիւնը այնքան խոշոր համեմատութեանց հասած է որ այս նոր շարժման առաջնորդներէն ոմանց կեանքը վտանգի տակ է . մեզմէ ոմանք արդէն քարկոծուեցան . թէեւ սստիկանութիւնը (militia) մեզ իր պաշտպանութեան տակ առած է, բայց մեր եպիսկոպոսները եւ քահանաները չեն կրնար հրապարակային պաշտամունք կատարել, չեն կրնար նոյն իսկ տաճարներու և փողոցներու մէջ երեկի առանց անարգանքի ենթարկուելու» . դանաղան քաղաքներու մէջ Ռուսիոյ, տեղի ունեցան նմանորինակ անկարգութիւններ, քարկոծումներ՝ կենդանի Եկեղեցիի անդամներուն վրայ . Եարուսլաւի մէջ, կյտուկիմօֆ անուն համայնավար քահանայ մը սպաննուեցաւ որուն գրպանին մէջ գտան նամակ մը սա բառերով «զգուշութիւն՝ բուլոր անոնց որոնք կը փափաքին Եկեղեցին վերածել համայնավար ակումբի» :

Այս քաղաքականութեամբ գործող Յեղափոխական ամբողջավար Պետութեան մը սահմաններուն մէջ ապրող Եկեղեցիին կը մեար միայն լոել, զղջալ, ապաշխարել և ազօթել : Ռուս Օրթոսոքս Եկեղեցին այսքան խոր ու ցնցիչ կրօնական պառակտումներէ յետոյ աւելի ևս ուժասպառ դարձաւ ու իր ծայնը խեղդուեցաւ . լոին տառապանքը և մարտիրոսութիւնը Եկեղեցւոյ նոր ծայնը եղան . թէեւ Ռուսիոյ մէջ վերջ գտաւ կրօնական կեանքը, գէթ իր արտաքին երեսոյթներէն դատելով, ողեկան կեանքը սակայն այդ գժբախտ վախճանը չունե-

ՊԵՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

(Հար. Սբ. 1942, էջ 154էն)

3. — ԱՐԴԱՐ

ԱՐԱՐԱԿԱՐԱԿՈՒԹԻՒՆ . — Ա. Գրքին մէջ, որու կերպով, Սիոն լեռը՝ Քաղաքին Սրբեւեան բլուրին համար կ'ըսուի, որուն վրայ Տաճարը կը գտնուէր, սակայն երբեմն այս անունը գործածուած է, առանց ճշգելու անոր տեղն ու կողմքը : Սիոն լեռ, բնա՛ւ Արեմտեան բլուրին համար չէ՝ կիրարկուած : Ասկէց զատ, Սիոնը գործածուած է նաև ամբողջ Ա. Քաղաքին համար ալ:

ցաւ, ու Օրթոսոքսութիւնը իր ծայնը լսելի ըրաւ արտասահմանէն, նոր կենսունակութեամբ առցուն, պաշտպան՝ Օրթոսոքս գաւանանքին և ուղղութեան :

Արտասահման գտնուող Ռուս մեծապոյն գէմքերու գրուած քնիրու մէջ — Bulgakovի, Berdiaeffի, Arsenieffի — ակնյայտնի կ'երեւ սա մտածումը թէ, ընդհանուր պատերազմը և Յեղափոխութիւնը, մեծապոյն փորձութիւնն ու գասը եղան Ռուս Եկեղեցիին, մեալու իր կոչման համապատասխան հոգեւոր առաքելութեան մէջ միայն : Եկեղեցւոյ և Պետութեան բաժանման սկզբունքի ջատագովներէն է Bulgakov, որ կ'ըսէ . «Օրթոսոքսութիւնը աղատ է այժմ և պէտք չէ ծառայէ ուեէ քաղաքական ուժիմիի, ոչ կայսերապաշտ պատպականութեան և ոչ պապական - կայսերականութեան» :

Եւրոպա, Ամերիկա այս մտաւորականներու շունչով նոր Օրթոսոքսութիւն մը կազմուեցաւ որ անխուսափելիորէն տէրը պիտի ըլլայ վաղուան անակնալներէն յետոյ գոյութիւն ունենալիք Ռուս Օրթոսոքս Եկեղեցիին :

Ռուսիոյ մէջ Օրթոսոքս Եկեղեցի նոյն ճակատագրին ենթարկուեցան նաև կաթոլիկ ու Բողոքական Եկեղեցիները . երկու Եկեղեցիներն աւ նախապէս ճանչցան Սովիէդ իշխանութիւնը . բայց կառավարութենէ մեզագրուեցան իբր իշխանութեան դէմ դաւողներ :

(Հարականէնէլ)

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԴԱՂԵՑ